

և դեգ ըլլալ . հոգալ միշտ ընտանեաց բարին ու հանգիստը . առաջուցուընէ առջեց առնել այն ամէն վտանգներուն , որոնք կրնան գերգաստանին գլուխը գալ . զաւկըներուն մանկական մտքին մէջ բորբոքէլ ուսմանց սէրը . ամէն ախտից հետքը արմատաքի խլել սրտերնէն , և զարգացընել մտքերնին գեղեցիկ հըմտութեամք , ամէն բանի անձամք օրինակ տալով :

Լաւերը վարձատրելէն 'ի զատ չկայ ուրիշ յարմարագոյն և օգտակարագոյն կերպ մը՝ պաշտօնաւէր , քաղաքավար և հնուզանդ ընելու բոլոր ընտանեաց անձինքը :

Իրեններն երեսէ թողուլ և օտարները հոգալ նշան է նուազ եղբայրսիրութեան . իրեններուն վրայ ըլլատահանալ ու ուրիշներու հաւտալը՝ նշան է խաբեբայութեան : Հիրաւի , իրենները չսիրողը՝ սիրել չզիտեր : Ո՞վ որ իրեններուն հետ չկընար կենալ , ուրիշներու հետ բնաւ իսկ ոչ :

Խիստ հաճոյ բան է տեսնել իր տունը ազատ ամէն տեսակ աղմնկէ , լի խաղաղութեամք և միաբանութեամք . և ասիկայ առաջ կու գայ՝ ուրիշներու կրիւք տուած տեղեկութեանցը ականջ չկախելէն և հաւաաք ցընծայելէն :

Վու ամէն գործերուդ , խօսքերուդ , խորհուրդներուդ և մատածմունքներուդ մէջ եղիր արդար , ձշմարտասէր , բարերար և բարեսէր . զգոյշ կեցիր թշնամութիւններէ , վէճերէ , հակառակութիւններէ և անիրաւութիւններէ : Խսկ եթէ մէկը գոռոզութեամք և հպարտութեամք ուզենայ վրադ ձոխանալ , համբերութեամք և երկայնմութեամք կակզացու զինքը , և յաղթէ իրեն բռնութեանցը՝ խոնարհութեամք , ծանրութեամք և պարկեցութեամք :

Երբ բան մը յօժարութեամք ու սի-

րով կը կատարես , թէ և դժուարին ըլլայ ընելիքդ , բայց միշտ աղէկ կերպով կ'ըլլայ : Ո՞իշտ պէտք է ինքզինքը լուծուծոյ յանձնել ու չնորհք խնդրել իրմէ . առանց իրեն մեր ամէն գործքերը բանի չեն գար :

Կը շարունակուի :

## Ի ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

ԱՌ ՊԵՐՃԱՓԱՑԼ

ԱԲՐԱՀԱՄ ԱՄԻՐԱՅՑ  
ԵՒ ՏԻՐՈՒՀԴԻՑԱ ՏՈՒՏՈՒ

Ուղերձ :

Ուրիշ ազգաց մէջ հին ատենէն 'ի վեր գտնուեր են ու կը գտուին գրական կանայք ու օրիորդք , մանաւանդ բանաստեղծութեան մէջ՝ որ իրենց փափուկ երեակայութեանը աւելի յարմար է գրականութեան այս մասը : Ո՞եր ազգին մէջը կարծես թէ 'ի սկզբանէ հետէ եկեղեցականց միայն պահուած եր գրականութիւնը , աշխարհականներէն ալքիչ եղած է գիրք գրող , թող թէ կանսնացմէ : Ըստանութենէ գիտցածնիս՝ սրբոյն Ուշանայ գողթնացոյն շարականն է , իր քրոջը շինածը՝ որուն սկիզբն է “Օ արմանալի է ինձ քան զերգս” :

Ծուսանք որ աս դարուս մէջ , ինչպէս որ մեր ազգին աշխարհականաց մէջ սկսաւ ծաղկիլ գրականութիւնը ու իրենք ալ սկսան գրուածքներ հրատարակել , ասանկ ալ խաթուններուն ու օրիորդքաց մէջէն ելլէն ուսումնաաէլ ու գրական անձինք , որ մեր ազգային լեզուով մատենագրեն ու զայն ձօխացը նելու ջանք ընեն : Ո՞եր ազգին բազմա դարեան գերութիւնը՝ ուրիշ ազգային բարեաց հետ՝ թշուառաբար լեզունի ալ խափաներ էր , անանկ որ քիչ տռւկը գտուէր որոնք հայերէն խօսէին հիմա աս միիթարանքը ունինք որ ընհակառակնքիչ տուն կը գտուի որ հայ

բէն չխօսի , կամ գոնէ չհասկընայ :  
Ի՞այց տներ եղած են՝ որտնց մէջը միշտ  
պահուեր է ու կը պահուի մեր ազգային  
լեզուն : Իսոնցմէ գլխաւորն է Ալահ-  
վերտեան ազնուական ազգատոհմը , ո  
րոնք չէ թէ միայն մեր աշխարհաբառ  
լեզուն միշտ խօսեր են ու կը խօսին մէ-  
շերնին , այլ գրաբառին ալ անպակաս

ջանք ունին : Ի՞ս ազգատոհմէն Արքիկ  
ազնիւ օրիորդը , դուստր Աքրահամ Ա-  
միրային , ոչ սակաւ ոտանաւորներ ունի  
գրաբառ լեզուով գրած , որոնցմէ ձաշակ  
մը կու տանք հոս՝ մեր ազգին օրիորդնե-  
րուն ջանքը արծարծելու համար . քանի  
որ մանաւանդ աղջկանց դաստիարակու-  
թիւնը մեր մէջն ալ սկսաւ ծաղկիլ :

**Եթէ ընդ դասըս Ուսայից համծրէն**  
| արք ոսկեթել քնարին Փերեայ երգեսցեն ,  
**Իստեղք երկնից ի ներդաշնակ տասնաղիս .**  
| Եւ տիեզերք թէ բիւր տայցեն դրուատիս ,  
| Խսնդք քերթողաց թէ բարձրաթոփ ամբարձցին  
| Ոինչ ի կամարս ոսկեճաճնչ եթերին ,  
| Ոչ զօրեսցեն ի քնար եւ ոչ ի քարտէս  
| Ծահրաշափառ երգել աւուրս Ծահրանդէս .  
| Եբր անհրմուտս այս իմ քընար ապա օն  
| Խշենացէ յերգ , նուագել տօնիս ինչ ըմբռն՝  
| Եբր ի յանկիրթ լարրս սորին երգեցից  
| Օ այն որ օրհնի թեւասքօղեալ յանմահից :  
| Դու արդ չնորհեա , Յիսուս , օծեալդ յԻսուսծոյ ,  
| Ինձ ըզխորհուրդն ի միտ առնուլ գերագոյ ,  
| Յորմէ սարսեալ գողան երկինք եւ երկիր ,  
| Եւ հոյլք էից որ ի նոսայն պարագիր :  
| Ծակ առ ինչ իցէ դղըրդել ձեզ այդքան : . . .  
| Խօսեցարուք մեզ արարածք աւենայն : . . .  
| Իստուած փառաց այսօր ի մեզ յայտնեցաւ ,  
| Օ օրք երկնային ահա իթեալ կան զերկրաւ ,  
| Եւ ի հրաւեր նոցին աստեղն ի գուշակ  
| Այսըր դիմեալ յարեւելից գան արքայք : . . .  
| Հիմ կամք . ելցուք ապա եւ մեք խըմբովին  
| Ծագ եւ ազինք երկըրպագուք գոլ նըմին .  
| Խոնարհեսցին լերինք ի դաշտ ծաղկածին ,  
| Եւ առապարք դըժուարագնացք ի դիւրին .  
| Ուակաղեսցին հաշտք ընդ գառին ինձ եւ գայլ ,  
| Այլ ըզչարեաց յանձնէ զիսոհերս ընկեցեալ :  
| Փոխան ձօնից մոգուցն ի նուեր մատուսցուք  
| Օ ամբիծ վարուց եւ ըզսըրտից սէր անձուկ :  
| Եհա խրախոս չնորհի մարդկան եւ յորդոր ,  
| Երագէ ի մժան անդ գերարփին լոյս այսօր .  
| Որոյ զիսաւարն հերքեալ ի մէնջ առաջին ,  
| Ծաքազմամեայ քօղ պատրանաց բանսարկուին ,  
| Օ գեցոյց հանդերձ մեզ վերըստին փըրկութեան ,  
| Պայծառ ծագմամք վառեալ ի լոյս ըենական :  
| Օ որ օրհնութիւն քեզ մատուսցուք Իւանդ Իստուած ,  
| Ծնդ քո այնչափ սիրոյդ անբաւ երախտեաց :

Ի Յովհաննէ գաս մըկըրտիլ դու այսօր ,  
 Ի ծառայէ անժամանակ ծընունդ հօր .  
 Վետն ի տեսիլ քո աւասիկ Յորդանան  
     կայ զարհուրեալ, ոչ եւս ալիքն ընթանան,  
     Յետոս ըզկոհակս իւր ամփոխեալ փըրփրադէզ,  
     Յինքն ընդունել պատկառանօք զարքայն հեզ .  
 Եւ Կարապետըն զարհուրեալ Յովհաննէս ,  
     Ես մըկըրտիչ, աղաղակէր, եղէց քեզ : . . .  
 Այս, այս, քաջալերեաց, դու լիցիս ,  
     Դու որ ըզխրացսըն լուծանել հրաժարիս .  
 Ի ի բուժել զայսոյն հարուած կարեվէր,  
     Վայ մըկըրտիլ խոնարհաբար վասըն մեր :  
 Որոտալով անդ ի վերուստ սաստկապէս ,  
     Փեռեկեցաւ երկին փայլեալ բոցատես .  
 Հոսանք լուսոյ զեղան անտի ուղիսօրէն ,  
     Բարբառ հընչեաց յաստեղազարդ խորանէն .  
 Դա է որդի իմ սիրելի, եւ ընդ դա  
     Ես ի սկըզբանց յաւիտենից հաճեցայ :  
 Ի շնորհաբաշն արդ ի տօնիս պաղատիմ,  
     Ո՞ի ի շնորհաց քոց տէր զլանալ ըզծնողս իմ .  
 Ընորհեա նոցա գոլ եւ ի կեանս յայսոսիկ  
     Իստ մահացուացըս պայմանի երջանիկ .  
 Լացցեն, օն անդըր վաղահաս վիշտք ի բաց ,  
     Ո՞ի եւս անդրէն դըժխեմ բախտին լիցի դարձ .  
 Կեցջիք ծընողք իմ դուք, ծընողք պերճափայլ,  
     Յամն յոգնաթիւ կեցջիք յորդիս ձեր բերկրեալ .  
 Օսմար իցէ ձեզ ըստեսանել այսօր աստ  
     Եւ զսիրասուն որդիսդ երկուս յայս երաստ .  
 Այլ աւանիկ դարձեալ ընդ հուպ եւ նոքին  
     Ինդ հովանեաւ ինսամոց ձերոց ամրասցին .  
 Ընորհեա մեզ, Տէր, կեալ աստ յամայր ի միասին  
     Եւ զքեզ օրհնել անդ ի միմեանց անմեկին :

Ի ԱՊԽՆՈՒՄԻ 1848.

ՄՐԲԻԿ ԱՍՏՈՒԱԾՍՏՐԵԱՆ

### Լագորտէր :

Այս դարուս Գաղղիացւոց մատե-  
 նագրութեան քիչ կամշատ յառաջա-  
 դիմութեանը մէջ՝ ծաղկեալ մասերէն  
 մէկն ալ բեմական ձարտասանութիւնն  
 է : Բայց եթէ եղան քաջ քարոզիչներ  
 որ իրէնց նախնի հարց և հայրապետաց  
 աւանդը կենդանացուցին, Հայրն Ա-  
 գորտէր կրնանք ըսել որ անոնց արժա-  
 նի նախանձորդ ըլլալէն վերջը, գաղ-

ղիական մատենագրութեան այս մասիս  
 նախնի պարծանքը և ևս աւելցուց՝  
 նոր տեսակ փայլ մը տալով . և եթէ  
 Հայրն Աւախնեան միայն իր Շշմարիտ  
 եռանդեամբն, հասարակաց համակրու-  
 թք և իմաստից օծութեամբը կրնայ  
 Լագորտէրի հետ մրցիլ, չկայ մէկը որ  
 յանդուգն տեսութեամբք, վսեմական  
 գաղափարներով, և շատ անգամ նո-  
 րանոր և հրաշալի բացատրութեամբք ,  
 կենդանի և յանկարծական շարժմունքը